

ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆԻ ԳՈՐԾԵՐԸ

Հոգեւոյս Դուրեան եղիշէ Սրբազան կը պատմէր մեզի թէ Սիմոն Յէլէրեան ուզեր է սրբազրել Գետ-
րոս Դուրեանի բերթուածները, արուեստի տեսակէտէն: Կ'ըսէր նաեւ թէ Յէլէրեան իր ժամանակին համ-
բաւ ունէր իբրեւ «հայկարան» ուսուցիչ, եւ իբր **ՃԷԿ** ունեցող ուսուցիչ մըն էր, բայց չէր պատրաստ-
ուած իր պաշտօնին: Գրաբար գրեթէ չէր գիտեր, բայց գրարարի դաս կուտար, եւ դասագիրքերը նո՛ր կը
կարգար իր աշակերտներուն հետ: Հակառակ ասոր կրնար գրել ոտանաւորներ: Մենք բանիցս խնդրեցինք
հանգուցեալ Սրբազանէն որ իր հսկողութեան ներքեւ նորէն հրատարակէ Պետրոսին բերթուածները: Սիրեց
այս գաղափարը եւ նոյն իսկ բաւ թէ ինքն Պետրոսին բուն ձեռագիրներէն ալ պահուածներ ունի, եւ օր
մը այն ալ կ'ըլլայ:

Աւա՛ղ, որ ուրիշ գեղեցիկ ծրարներու եւ ձեռնարկներու հետ, որոնց իրագործմը կախուած էր
Մեծ-Վարդապետին կամօրէն ու կեանքէն, այս ալ ունայնացաւ առ այժմ:

Պետրոսի մահէն ետքը, 1872ին, **ԸՅԵՐԵՅԱՍԻՐԱՅ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ** կ'որոշէ հրատարակել Իւսկիւ-
տարի Սոխակին բերթուածները. ումանք, որոնց գլուխը Գէորգ Զօպանեան. կ'ուզեն ինչ ինչ սրբազրութիւն-
ներ ընել ատենց վրայ, Դուրեան եղբարց ներշնչոյնը, Հաճի Յարութիւն Դուրեան, կը բողոքէ այդ ձեռ-
նարկին դէմ եւ կը պահանջէ որ բացարձակ նոյնութեամբ հրատարակուին իր բանաստեղծ եղբոր քերթ-
ուածները, միայն ընդունելով որ, եթէ իրենց կարծիքով սրբազրելի բառեր կամ տեղեր կան, ծանօթու-
թիւններ կրնան դնել ատենց մասին:

Հետեւեալը ընագիրն է Յարութիւն Դուրեանի բողոքին, զոր Սիմոն տրամադրութեան տակ դրաւ
Մեծ. Ազրիպպա տէֆ. Դուրեան, որ մտտեւրի պէս պահած էր զայն:

Դուրեան Սրբազանի յիշատակին նուիրուած Սիմոն այս թիւին մէջ կը հրատարակենք այդ վաւերա-
գիրը, որ շատ շահեկան է ըստ ինքեան:

Դուրեան Սրբազանի նոր գոցող գերեզմանին վրայ գրական պսակ մը կարծես կը գրուի Յարութիւն
Դուրեանի նախանձախնդիր ոգիէն, Ազրիպպա Դուրեանի ձեռքով, որուն վիճակեցաւ 1872ին ի վեր Դուր-
եան եղբայրներու շիրիմները ջօղել իր արցունքներով:

ԲՈՂՈՔ ՄԸ

Մէկ քանի շարաթէ 'ի վեր լուր կայ
թէ՛ Պ. Դուրեանի երկասիրութեանց մէջ,
հրատարակել Մասնաժողովոյ կողմանէ՛ հե-
ղինակին ոգւոյն և ճաշակին հակառակ սըր-
բազրութիւնք և փոփոխութիւնք ներմու-
ծած են: Առաջին անգամ սոյն տարածայ-
նութիւնք ինձ անհաւատալի թուեցան, եւ
սաչափ միայն կը համարձակէի հաւատալ
թէ՛ թերեւ այն երկասիրութեանց մէջ տա-
ռասխալներ սպրդած ըլլային, որ հեղինակ
մը իւր կենդանութեանը եթէ տպագրել ու-
զէ, հարկաւ ուշադիր կ'ըլլար: Իւսկիւտա-
րի Ընթերցասիրաց Ընկերութիւնը՝ հեղի-
նակին երկասիրութիւնքը հրատարակելու
փափաքը ցոյց տուաւ, ես ալ հաւանու-
թիւն տուի, եւ հաւաքուած գրութիւն-
քը Պ. Գ. Զօպանեանի անձնական ստո-
բազրութեամբը նորա յանձնեցի: Հանգու-
ցելոյն թաղմանէն ութ օր ետքը՝ Ընկե-
րութիւնս յուր ընթերցարանը գումարում
մ'ըրաւ, ուր ներկայ չգտնուեցայ բանաւոր
պատճառաւ մը. սոյն ժողովը՝ 14 անգամ
ներէ՛ բաղկացեալ Մասնաժողով մ'է ընա-
րեր, երկասիրութեանց հրատարակմանը ձեռ-

նարկելու նպատակաւ: Յետոյ Մասնաժողո-
վոյ առաջին նիստերուն մէջ՝ իբր թէ հե-
ղինակին թերութիւնքը նկատուելով՝ ան-
գամներէն մէկուն կողմանէ՛ նոյն գործոց
սրբազրութեամբ և կամ առանց սրբազրու-
թեան հրատարակմանը առաջարկութիւն մ'է
եղեր, և սորա անգամներէն ոմանք սրբա-
զրութեան կէտին ընդդիմացեր և ոմանք
ևս հաւանութիւն են տուեր, Մասնաժողո-
վոյն սոյն անհամաձայնութիւնը 'ի նկատի
չ'ունենալով՝ կը հարցնեմ Մասնաժողովոյ
թէ՛ քանի որ ես միայն Պ. Գ. Զօպանեա-
նի՛ Պ. Դուրեանի գրութիւնքը կը յանձնեմ,
ի՛նչ իրաւամբ Մասնաժողովը սոյն գրու-
թիւնքը սրբազրելու կը ձեռնարկէ, առանց
նախապէս իմ կամքն հարցնելու, կամք մը
որ՝ նոյն իսկ հեղինակին կամքն է, որ եթէ
հեղինակին սոյն կամքն անտարբերութեամբ
ոտնակոխ ընեմ, մինչև գերեզման խիղճս
զիս պիտի տանջէ, և լաւ է ըստ իս, գոր-
ծերն չը հրատարակուիլ, քան թէ՛ սոյն-
պիտի անուանարկութեամբ 'ի լոյս գալ, որ
մինչև հիմայ օրինակն և ոչ իսկ տեսնուած
է. արդեօ՞ք Գաղղիոյ հռչակաւոր բանա-
ստեղծ Վիքթօր Հիւկօի առաջին գործոց
խակութիւնը՝ վերջին հռչակաւոր երկա-

սիրութեանց արատ կը բերէ: Բնա՛ւ երբեք, միայն սա յայտնի է թէ՛ հեղինակին մեռնելէն վերջը ուրիշ գրագէտ մը՝ նորա գործերն հրատարակելու ձեռնարկէ, լոկ մութ և կամ անհասկանալի բառերու ծանօթութեամբ մը: Ինչպէս որ օրինակն կը տեսնեմք որ՝ շատ հեղինակներ՝ իրենց (գրուածոց) մութ և անիմաստ գրուածոցը համար կը քննադատուին, եթէ Պ. Գուրեանի գըրուածքն ալ քննադատութեան արժանի կէտեր կը պարունակեն, թո՛ղ քննադատուին, արդէն քննադատութեան ասպարէզն բաց է, թո՛ղ որ ծաղկահասակ հեղինակն՝ իւր գըրուածոց պարզութեամբը յերեան գայ: Ի՞նչպէս լուենք, Պ. Գուրեանի գրուածոց մէջ Մասնաժողովոյ մի քանի անգամոց կողմէն անիմաստ և մութ նկատուած տողերն՝ ուրիշ գրագէտներու՝ պարզ եւ հասկանալի կ'երեան: Ընկերութեանս անհունս երախտապարտ կը գտնուէի. (ինչպէս յուզարկաւորութեան հանդիսին նկատմամբ եմ), եթէ Պ. Գուրեանի երկասիրութիւնքը իւր

ընագրին պէս ամբողջապէս հրատարակուէր. իսկ գալով սոյն անիրաւ ձեռնարկութեան բողոքեմ, վասն զի զինքն մինչև հիմայ Պ. Գուրեանի երկասիրութեանց հրատարակիչ կը ճանչնայի և ոչ թէ սրբագրիչ. բաց աստի, Մասնաժողովոյ ատենապետ Պ. Գ. Զօպան հակասութեան մէջ կը գտնուի, փետրուար 11 թուականաւ լրագրաց մէջ՝ հրատարակած մէկ ծանուցագրովը՝ ուր ինքն՝ զՊ. Գուրեան, Պէշիկթաշլեանի արժանաւոր յաջորդ կ'անուանէ, և յետոյ կ'իլէ հեղինակը անուանարկելու խորհուրդ մը կը յղանայ: Վերջին խօսքս սա է որ՝ մինչև հիմայ տպուած թերթերն՝ որոց մէջ հեղինակին ոգւոյն և ճաշակին հակառակ սրբագրութիւնք մտած են, նորէն տպագրուին, և ասկէ վերջն ալ Մասնաժողովոյ անհասկանալի տեսած կէտերը՝ ծանօթութեամբ միայն բաւականանալով՝ շարունակուի, ապա թէ ոչ բնագիրք ետ տրուին: **ՅԱՐՈՒԹԻՒՆ Ա. ԴՈՒՐԵԱՆ**
1872 Ապրիլ 2

ԴՈՒՐԵԱՆԻ ԴԱՄԲԱՆԻՆ ՎՐԱՅ

[1930 Մայիս 10 ՇԲ. Երեկոյ]

Այց մ'ըրի այսօր դամբանիդ Դո՛ւրեան.
Այն բարձ ծաղիկներ, կակաչ, մեխակ, վարդ,
Գունաս ու քախժոս, կուլային վրադ.
— Անոնց ալ հպած էր մասը մահուան:

Ըսի ինքնիրենս. ի՞րօք մեռա՞ր Գուն.
Ի՞նչ եղաւ ուղեդդ, սիրսդ այն բարի.
Նայուածքդ անուշ ինչի՞ կը վարի
Հիմայ. ի՞նչ եղաւ ու հոգիդ արքուն:

Ա՛հ. կ'ուզէի որ նրման Սոկրատի
Սօսէիր մեզի մահնիդ մէջ պառկած,
Ի՛նչ որ կ'ըզգայիր եիօդ եւ անկասկած.
— Լուեցիր դուն. խօսք մ'իսկ չըսիր մեզ խրատի:

Ըսէ՛. հոգիդ այժմ կ'ըզգա՞յ մեր հոգին,
Մեր յուզումները, մեր ցարք անհուն:
Ես կը հաւատամ որ անմահ ես Գուն,
Չը մեռաւ հոգիդ մահուր եւ անգիծ:

Այց մ'ըրի այսօր դամբանիդ Դո՛ւրեան.
Մեռած էին հո՛ն ծաղիկներ բոլոր,
Լքած՝ հեկեկանք, երգեր սխրոլոր.
Բայց կ'ապրէր հոգիդ մեր մէջ աներկ'ւան:

Բ. Ե.